

մէջ այս հորովները ոչինչ կը ցուցնեն Տ-ի գէտմ. բայց այս չի նշանակիր թէ Տ ինկած է: Հեղինակը կ'աշխատի ցուցնել թէ ուղղականը կազմուած է մեր մէջ նմանորովեմամբ, սեռական-տարական հորովածներն ո՛չ թէ բուն սեռական է, այլ նախապէս միայն տրական, որ յետոյ նաեւ սեռականի մտքով գործածուած է: Բացառականը կազմուած է ո՛չ թէ 108 մասնիկով մը, ինչպէս չի բըշման կը կարծէ, այլ ներգոյական հորովէն բացառականացեալ է: Այս քննութիւններէն կը հետեւցնէ որ սեղիքը չկայ կարծելու թէ հնդեւր. Տ վերջապէս ինկած է մեր մէջ, այլ միշտ գործած է ք եւ ուր որ այժմ կորսուած է, հոն նմանորովիւ մը կ'ըստ:

Երրորդ գլուխը կը գտաղի խումբ մը անուններու (ծանր, ծաղը), գերանունական հորովներու (այսր, նորտ) եւ բայերու (սիրէր, մի սիրեր) մէջ երեւան եկող ը ձայնին քննութեմբ: Ծանր եւն ուղղականերուն մէջ ը կու գայ Տ ուղղականակերտ մասնիկէն, որ հնդկերէնի նման Տ = չ ձայնէն անցնելէ ետք, հայերէնի մէջ գործած է ը: Բայերուն մէջ երեւցած ը ձայնը դու, հըա գերանուններէն կը ծագի: Բայերուն երկրորդ եւ երրորդ գէտմէքը նոյն ձեւին յանգած ըլլալով, իրարմէ որոշելու համար պէտք էր աւելցնել երկրորդ գէտմին վրայ դու եւ երրորդ գէտմին վրայ դա. որովք յետոյ սղուելով գործած միայն ը. ապէս ալ ստանալով Յ ձայնը, վերածուեցան ը-ին, գայրով մակբայներու մէջ երեւցած ը-ին, այս ալ համեմատելու է գոթ. þar, սիր. tarhi ձեւերուն հետ:

Իբր յաւելուած դրուած է փոքրիկ գլուխ մը, որ Պրոթ. Պեդերսընի ինքնագիր աշխարհարար հայերէն յոգուածն է, արեւմտեան բարբառով: ԅօգուածը կը խօսի հին հայերէն լեզուի շեշտին վրայ: Առհասարակ ընդունուած է գիտականերու կողմէ թէ հին հայերէնի շեշտը ուժի շեշտ էր. ստոր ապացոյց է համարուած այլեւայլ ձայնաւորներու անկումը շեշտէն առաջ: Կոր քննութիւնները ցոյց տուին թէ երաժշտական շեշտն ալ կրնայ պատճառ ըլլալ ձայնաւորներու անկման, մասնաւոր յի եւ Ա ձայնաւորներուն: Իւ որովհետեւ հայերէնի մէջ միայն այս երկու ձայնաւորները կրնան իյնալ, մինչդեռ ա, է եւն կը մնան, ուստի կրնանք հետեւցնել թէ հին հայերէնի շեշտն ալ երաժշտական էր, ինչպէս յունարէնի եւ լատիներէնի շեշտը:

Գերախառաբար պէտք է խոստովանիլ թէ նիւթին բազմազանութիւնը, առանց ընդմիջարկութեանց մէկ նիւթէն մէկային անցնիլը, վեր-

ջապէս ստորաբաժանութիւնը բացակայութիւնը աշխատութիւնը դարձուցած են բաւական կնճառու եւ գտնաբերութեանը: Ասոր մեծապէս նպաստած է գերմանական լեզուի ձապաղութիւնը, զոր յամենայն դեպս չէր կրնար պարզել թարգմանիչը հայերէնի մէջ:

Երկրորդ եւ մեծ պահասութիւն մ'ալ է սպագրական սխալներու առատութիւնը:

Պեդերսընի գործը շիւքնմանի կամ Մէյէի քերականութեանց նման դասական ամբողջական աշխատութիւն մը չէ, այլ այն նախապատրաստական ու մասնական ուսումնասիրութիւններէն մէկը, որոնց վրայ պիտի հիմնուի որ մը հայերէնի լիակատար քննական քերականութիւնը:

Երևոյ, 1904 յուլիս 31: ՀՐԱԶՈՍ ԱՄԱՌՆԱՆ



ԲՈՒԿԱՆԳՈՎԱԹԻՒՆ

- ՌԻՍՈՒՄՆԱԳՈՒՆ**
 ԱՇԽԱՏԱՆԳՐԱԿԱՆ — չին հայոց տեղւոյ անունները. — Հատած Ա. Հայաստան մինչև 650 թուականը յետ Երեստոսի. 289:
 ՄԱՏՆԱԳՐԱԿԱՆ — Կոնստանդին Թարգմանիչի եւ իւր երկասիրութիւնները. — Բան վարդապետութեան յաղագս քառասներորոցն ասացեալ Տեանն Նոսրովայ. 304:
 ՊԱՍՏԱԿԱՆ — Նոր Եղիսաբէթուպոլիս — իր տարեկան հաշուեկշիռն եւ դատարանները. վերջն խոսք. 316:
 ԴՐԱՄԱՐՆԱԳՐԱԿԱՆ — Արշակունի դրամներ — Ժողովածոյց Ասպետին Աղեքսանդր Պետրովիչ (պատկերապարզ). 323:
 ԼԵՃՈՒՍԱՍՆԱԿԱՆ — Ստուգարանական հետազոտութիւնը. 334:
 ՄԱՏՆԱՍԽՈՍԱԿԱՆ — Նպաստ մը ինչ լեզուի պատմութեան, արեք պրոթ. Հուպեր Պեդերսըն. Թրգմ. Հ. Գարեգին Գարանֆիլիան, Վիեննա 1904 (Ազգ. Մատ. ԽԷ) արտատպուած Հանդէս Անսոնային. 335:



ՀՐԱՍՏՐԱՎՈՅԻՆ ՊԱՍՏԱՆԱՍԱԿԱՆ ԽՄԱՐԱԳԻՐ
Հ. ԲՈՒՅԵՆԷԼ Վ. ՊԱՐՈՆՅ
 Վ Ի Ե Ն Ն Ա Ն, Մ Ի Ի Բ Ա Բ Ի Ե Ն Ե Պ Ե Ր Ե Ն